

## ՊԱՏԱՍԽԱՆԻ ԼԱՏԻՆԱՑՈՑ ԹԽԸԹՈՅՆ

Ի Սկրտիչ Նկարագրէ, զոր գրեաց հրամանաւ կաթողիկոսին հայոց Եւ  
մեծ բարունապետին Թումայի

Յաւէտ ծայրացելոյ բնականագոյն նախուստն մերոց սրբազնից Եւ վսեմական  
երիցս երանեալ Եւ ամենայն ծայրութեանց ծայրագունի համեմատեալ,  
աստուածապետականին Յիսուսի փոխանորդի Եւ առաքելական շնորհի Եւ  
փշման արժանացեալ աթորոյ: Եւ միեղինաբար կացորդութեամբ յարամանեալ  
ընկալաք զտառ տարրական իմն նըլիրաձիր, մաքրավիայլ Եւ աստուածաներկ  
որակացեալ բարեփառ աջոյ մակագրեալ, զոր վերծանեալ տեսուչք Եւ  
վերծանողք արամեանս Եկեղեցոյ: Յորում գտաք զովացուցանող Եւ փարատիչ  
միսիրարական, զներածական ծեր մտած... տրամակայումն դիտաւորութեան,  
տիրապէս տրամադատական խոկմամբ երկակի եզրակացութեամբ  
պատճառաւ, որ վասն ուղղափառութեան հաւատոյ: Եւ երկրորդ. վասն  
միաբանական սիրոյ, որ է սկիզբն Եւ աւարտ յաւէտակաց Եւ յաւիտենից, զոր  
փողն Տարսոնացի զմինն ամենայն բարե[աց] պատճառ մակագրէ, Եւ զմիւնն  
կենարարն լրումն աւրինաց աւանդէ Եւ աշակերտ նմին զԱստուած սէր քարոզէ:  
Եւ ծեր վսեմական Եւ մաքուր մակացութիւն ներբնական ուշեղութեամբ  
բաղխոհական մակամտածական տենչման ըղձանաց միախոն Եւ միակրաւն  
յարամանել փութայլ հաւտին տիրական: Վասն որոյ յուսալի է մեզ ծերոյ  
գերահմաստ հանճարոյ դիտաւորութիւն Եւ մեզ բաղձումն անծկութեան  
տենչանաց, որ խանդադակաք յաւէժ տոչորիմք պասքեալ կարաւտեալ  
ամենայն քրիստոսածան ազանց. նախուստն մերոց հետեւել հայրենատուր  
աւանդութեանց Եւ ծայրագոյն տրամախոհական մտածութիւն թեւակոխել  
յուզումն հաստատութեան հաւատոյ:

Զոր յառաջագոյն սկիզբն արարեալ լուսաւորութեան մերոյն Պարթեւի, զոր  
ընկալեալ մերս Եկեղեցի, պահեաց անայլայլելի. ամրակուր կնքեալ Եւ  
պարփակեալ անշարժ վիմարդեան, զնոյն զոր աւանդեաց Եկեղեցին  
Լատինացոց, զերից սուրբ ժողովոյն զմիութիւն հաւատոյն զմիասնական  
աստուածութեան, զոր նոցա առաքելոցն աւանդեցաւ առաքելոցն ի հոգւոյն  
աստուօյն: Արդ կա Եւ մնա Հայաստանի ի վերա նոյն հիման հաստատուն զոր ի  
հոգոյն սրբոյ շինեցաւ: Հաւատալ մի աստուած, արարիչ Եւ նախախնամող,  
հայր անըսկիզբն Եւ անկատարած: Հաւատալ զորդին աստուած  
անսկզբնաբար սկսեալ ի հաւրէ, ոչ ունելով կարծիս ժամանակաց ըստ Արիոսի:  
Հաւատալ զիոնին սուրբ Աստուած ծշմարիտ, բղխումն ի հաւրէ Եւ հաւասար  
նմին Եւ ոչ կրսեր կամ պաշտանատար ըստ Մակեդոնի:

Հաւատալ անձնաւորութիւն սուրբ երրորդութեանն, մի աստուածութիւն, մի  
բնութիւն, մի կամք, մի ներգործութիւն Եւ ոչ ի բաց բառնալ զանձնաւորութիւն  
ըստ Եւնոմեա Եւ Սարելի: Հաւատալ զանժամանակ ծնունդն հաւր, ծնեալ ի  
կուսէ, աստուածութեամբն միաւորեալ ի մարմնի Եւ ոչ բնութեամբ ըստ Լեւոնի:

Խոստովանինք զՄարիամն աստուածածին Եւ ոչ մարդածին, ըստ Նեստորի:  
Խոստովանինք զաւծեալն Քրիստոս մի բնութիւն, մի կամք, մի ներգործութիւն  
նոր խառնումն սքանչելի Եւ անըշփոթ միաւորութիւն Եւ ոչ երկու բնութիւն կամ

ըշփոթմամբ ըստ Եւտիքոսի: Եւ զամենայն զոր ինչ կրեաց աստուածացեալ մարմնովն, Աստուուոյ խոստովանիմք եւ ոչ սոսկ մարդոյ ըստ Մարկիանոսի: Զիազն Աստուուոյ խաչ եւ զշարչարանքն Աստուուոյ չարչարանք եւ զմահն Աստուուոյ մահ ըստ Աստուածաբանին. Եթէ Աստուած խաչեալ եւ արեգակն խաւարեալ: Ոչ ասեմք զոմն մեռեալ եւ զոմն անմահ մնացեալ, զի այս. Բ.

բաժանի: Այլ որ անմահն, նոյն եւ մեռեալ, եւ որ մեռեալ նոյն անմահ մնացեալ: Եւ եթէ ոք անհնարին այսմ լինել կարծէ, նա եւ կուսական ծնունդն եւ անխախտ մնալ կուսութիւնն կարի առաւել իմն է անհնարին: Այլ որպէս ծնունդն է սքանչելի, սոյնպէս եւ մահն սոսկալի եւ սխրալի. զի ամենայն անհնարինք Աստուուոյ հնարաւորք են: Եւ ի բաժանել բանական հոգոյն, զաստուածութիւնն ասեմք անբաժանելի. բոլոր աստուածութիւնն ի բոլոր մարմինն եւ բոլորն ի բոլոր բանական հոգին: Զի աստուածութիւնն ի նոյն րոպէն, որ էաւ յարենէ կուսին եւ խառնեալ միացոյց յանեղ աստուածութիւնն: Եղեւ մարդն Աստուած ծշմարիտ եւ Աստուածն մարդ կատարեալ, ոչ երկու, այլ մի խառնումն, անբաժանելի եւ ամենայնի ոչ բաժանել խոստովանիմք, այլ անբաժանելի ի ծնունդն, ի քիրտն, ի վաստակն, ի խաչն, ի չարչարանքն, ի մահն, ի թաղումն, յարութիւնն եւ ի համբարձումն, ի նստելն ընդ աջնէ ծնողին. այսինքն ի փառս հայրենի եզական աստուածութեանն: Զայն դաւանութիւն եւ ի հաւատոյ շինեալ ի վերայ առաքելական վիմին, ընկալաւ Յայաստանեացս Եկեղեցի ի յեկեղեցոյն Լատինացոց, յերից սուրբ ժողովոյն:

Ա. Յառաջին ժողովն որ ի Նիկիա Եղեւ յետ Գճ եւ ժԵ ամի ծնընդեանն Քրիստոսի եւ մեծին Կոստանդիանոսի է ամի թագաւորութեան նորա, որ էին անդ Գճ եւ ժԸ հայրապետք եւ պատրիարքունք Զ մեծն Սեղբեստրոս Հռոմա, Մակար յԵրուսաղէմի, Արիստակէս հայոց մեծաց, Թաղէոս Անտիոքու, Մետրոփանոս Կոստանդինուպալոսի, Աղէքսանդրոս Աղէքսանդրացի, որք զԱրիոս հերքեցին:

Բ. Եւ երկրորդ ժողովն, որ Եղեւ յետ ՀՇ ամի. առաջին ժողովոյն, ի թագաւորութեանն Թէոդոսին մեծի, որ ճԸ հարք: Եւ պատրիարքունք Զ Ներսէս Յայոց, Կիւրեղ յԵրուսաղէմի, Դամասոս Հռոմա, Ներտառինոս Կոստանդինուպալսի, Տիմոքէս Աղէքսանդրի, Մելիսոս Անտիոքու, ընդրէմ Մակեդոնի, որ զիոնին սուրբ հայինոյեաց:

Գ. Երրորդ ժողովն, որ Եղեւ յետ ԾԲ ամի երկրորդ ժողովոյն, ի թագավորութեանն փոքրուն Թէոդոսի, հարք երկերիւր եւ պատրիարքունք Ե. Մեծն Սահակ հայոց, Յորնաղ յԵրուսաղէմի, Կէլէստիանոս Հռոմա, Կիւրեղ Աղէքսանդրու, Յոհաննէս Անտիոքու, ընդրէմ մարդարաւան Նեստորի, որեւ աքսորեցին ի խուժաստան:

Յետոյ յայտնեցան չարակառ ոմանք ի նոյն թագաւորական քաղաքին. Փլաբիանոս պաղատան եպիսկոպոսն Նեստորի աղանդովն, եւ այլ թագումք աղանդոյն այնմ հետեւեալ: Յայսց հակառակութեանց աղմուկ շփոթեալ եւ խռովութիւն ոչ սակաւ լիներ ի մէջ քաղաքին: Վասն որոյ զայրացեալ թագաւորին Թէոդոսին փոքրու հրամայեաց կրկին ժողով լինել ի նոյն քաղաքին Եկեսոս ճԼԸ հարք ազեցութեամբ հոգոյն սրբոյ: Եւ էին գլխաւորք Դէոսկորոս

Աղեքսանդրու, Տիմոթեոս ջահն հաւատոյ, որ Գուգն կոչեցաւ, Յորնադ յԵրուսաղէմի, Դոմնաս Անտիռքու եւ Ստաթեոս Բիւրիտոյ, Թէոդոսի փոքրուն: Որք մեծաւ քննութեամբ հատին զախտացեալ անդամն եկեղեցոյ, եւ ի վերայ առաջնոյն հիման հաստատեցին զեկեղեցիս ուղղափառաց ի գլուխն Քրիստոս: Եւ սահմանեցին անդրդուելի հաստատութեամբ զսուրք եւ զանբիծ հաւատոս ուղղափառաց զհաստատեալն երից սուրբ ժողովոյն:

Յետ որոյ սակաւ ինչ կացեալ վաղճանեալ բարեպաշտ Թէոդոս փոքրոն: Ապա զկնի նորա առնու զթագաւորութիւնն Մարկիանոս ընդրութեամբ մաւրաքըւերն իւրոյ Պաւլոքերա եւ սոքա համախոհք էին Նեստորի եւ Փլաքիանոսի, որ եւ վլէժխնդիր եղեն եւ յիշեն զուխտոն, զոր եղին ընդ Լեւոնի, զոր լուեալ ննայ մեծապէս խրախացաւ եւ յուղարկեաց եւ էառ զտումարն ի ձեռն կարտինարացն իւրոց, Տրոմիկոսի, Լիքիքա եւ Ղունկիանոսի: Ընդ որ հաճեալ Մարկիանոս եւ Պողոքեր եւ սկսան թագաւորական հրամանաւ եւ արքունական զօրականաւք ածել լյամենայն կողմանց զպատրիարքունսն եւ զեպիսկոպոսս աշխարհաց ի Քաղկեդոն քաղաք Բիւթանացոց, որ է մերձ ի Կոստանդինուպալւս: Որ եւ ժողովեաց եպիսկոպոսը ԶՃ եւ ԼԶ, որը եւ գլխաւորք էին այսոքիկ. ի Յօնմա փոխանորդքն Լեւոնի, զոր վերագոյն ասացաք, Անդրդու Մաքսիմոս, Կոստանդինու Անատոլիս, Երուսաղէմի Յորնադ, Աղեքսանդրու Դէոսկորոս, եւ սուրբն Պետրոս Գազա եպիսկոպոսն, եւ լուծեալն Թէոդորիտոս Կիւրոս քաղաքի, զոր այժմ եղին զլուխ ժողովոյն: Եւ առաքեն պատգամաւորս ածել զևստոր յաքսորանացն եւ նա զառհաւատչեայն ի Վերուստ ընկալաւ վասն հայինութեանն ի հրեշտակէ հարեալ: Եւ դարձան պատգամաւորքն ունայն եւ վասն մեծի ամաւթոյն ծածկեցին զբանն, զի մի իմացեալ ժողովն խաբանեսցի գործն:

Ապա այնուհետեւ Մարկիանոս եւ Պաւլոքեր խոշտանգելով ի հաւան ածէր զեպիսկոպոսունսն: Զեռնարկեցին զտումարն Լեւոնի եւ հաստատեցին զհաւատոն Նեստորի. դաւանել զքրիստոս սոսկ մարդ ծնեալ ի Մարիամա եւ ասել Զրիստոսի երկու բնութիւն եւ երկու կամք, երկու ներգործութիւն: Իսկ մեծ եւ անյաղը ախոյեանն հաւատոյ սուրբն Դէոսկորոս երկու հարիւր եպիսկոպոսաւք ոչ հաւանեալ երկարնակ ժողովոյն եւ մարդադաւան տումարի Լեւոնին, այլ պնդեալ զմէջս իւրեանց ճշմարտութեամբ եւ ետուն զանձինս ի մահ եւ ի չարչարանս վասն Զրիստոսի:

Իսկ ի ժամանակս Զէնոնի բարեպաշտ արքայի եւ ուղղափառ կայսերն վերստին հաստատեցաւ ուղղափառութիւնն եւ ամենայն կալանաւորքն արձակեցան եւ զնացին մեծաշուր պատուով իւրաքանչիւր վիճակս եւ հալածական եղեն երկրաբնակքն յամենայն կողմանց, զի Աստուած զիառաւորիչս իւր փառաւորէ: Եւ հայաստանեացս եկեղեցի անշարժ մնաց յամենայնիւ ի վերա նիկիական եղեալ հիմանն, յառաջինն եւ յերկրորդն եւ յերրորդն: Ոչ եղեն համախոհ Նեստորի եւ ոչ ընդունին զքաղկեդոնիկն: Այս է պատասխանի տանն Արեդայ եւ եկեղեցոյն Արմենի: Զի եթէ ի եկեղեցին Լատինացոց կամիք զգալըս մեր առ ձեզ վասն սիրոյ եւ հաստատութեան եւ միաբանութիւն առ ի հաստատել զնիկիական դաւանութիւն, եւ մեք ի նոյն յաւժարիմք եւ զնոյն խնդրեմք եւ զնոյն անխախտ ունի մերս եկեղեցի եւ

հաստատուն, ոչ լիւնիւ միոյ առաւելեալ կամ նրկագեալ. այլ զնոյն զոր Երկու ինքնակալ կայսերը, մեծն Կոստանդիանոս եւ մերն Տրդատէն եւ քաջ ախոյեանքն Եկեղեցոյ սուրբն Սեղբեստրոս եւ պարթեւականն Գրիգորիոս Քրիստոսի արեամբն գրեցին դաշինս եւ սահմանեցին տառս կանոնական լինել մի հաւտ եւ մի հովիւ համանգամայն ազան:

Ապա եւ ով ոք որ սմին միաբանութեան սիրոյ եւ խաղաղութեան լիցի պատճառ, Եղեցի նա որդի լուսոյ եւ որդի տրւընծեան: Ապա թէ եւ զմեզ կամիք Երկարնակք լինել, կամ զքրիստոս սոսկ մարդ դաւանիլ կամ զՄարիամն մարդածին կամ Երկու բնութիւն, Երկու կամք եւ Երկու ներգործութիւն ասել Քրիստոսի կամ անգոսնելի կիրս, կամ զաստուածութիւնն բնակութեամբ ասել ի մարմնի կամ զչարչանսն եւ զխաչն սոսկ մարդոյ կամ ապականացու զմարմինն Քրիստոսի, եւ յետ յարութեանն ապա Եղեալ անապական, կամ զՈրդին Աստուած արարած ասել կամ զՀոգին Աստուած կրսեր եւ պաշտաւնատուր, կամ ի Յաւրէ եւ Որդոյ բղխեալ կամ զՈրդին աստուած աննման Յաւր, կամ զանձնաւորութիւն Երրորդութեանն ի բաց բառնալ ըստ Սաբէլի, զսյոն եւ որ սոցին նման, զոր քաղկեդոնիկն աւանդեաց, ոչ ընդունի Յայաստանեացս Եկեղեցի եւ ոչ կարաւտանայ այդպիսիւ սիւնհոդոսի: Զի անխախտելի է մնացեալ ի վերա հինանն հաստատութեան եւ Եթէ մի անձն մընա յազգէ Արամեան, անհնարին է հետեւել քաղկեդոնի:

Գոհանամք զԱստուծոյ, զի դեռ Եւս Յայաստանեացս Եկեղեցի ունի ժառանգս բազում, դասատունս եւ առաքելական աթոռս, պատրիարքը եւ մետրապաւլիտք եւ Եպիսկոպոսունք ըստ գաւառաց գաւառաց: Եւ զմարմնաւոր իշխանութիւնն նախախնամութիւնն Աստուծոյ Եբարձ ի մէնջ. զի Եթէ բարի էր Երկնաւոր թագաւորութիւնս, ինքն Քրիստոս հաղորդէր մարմնաւոր թագաւորութեան, այլ արհամարիեաց եւ հետեւողացն իւրոց խաչ եւ չարչարանս քարոզեաց: Եւ գրեալ է ծեր ի չափաբերական եւ ի հրաշառասական տաղիւք մակարդակեալ տառին վասն միաբանութեան առաքելական Եկեղեցոյ: Արդ զմիաբանութիւնն քաղկեդոնիկն այն բաժանեաց, Եթէ զքաղկեդոնին բառնայք ի միջոյ եւ զերից սուրբ ժողովոյն ընդունիք, զոր ի վերոյ գրեցաք, լինի միաբանութիւն Եկեղեցոյս Յայաստանեացս ընդ Եկեղեցոյն Լատինացոց եւ Յունաց եւ այլ ամենայն քրիստոսադաւան ազանց, եւ մոխրամած դիմաւք իլու եւ հնազանդ լինիմք հրամանաց ծերոց գերադրական իշխանութեան: Ապա Եթէ զԵկանուտն հաստատել կամիք, եւ զանշարժն ընդ թիւրելոյն յարանանել, այդ անհնարին է լինել: Զի մերս Եկեղեցի ոչ միաբանի այդն գործառութեան:

Վերջինս ի մանկունս սիոնի անյիշելի հողիկս, անարժան, Սկրտիչ կարծեցեալ իմաստակ, բացասութեամբ Եպիսկոպոս Յամիք քաղաքի, մականուն Նաղաշ մակագրեալ, հրամանաւ տեառն իմոյ Կոստընիկն պատրիարքի եւ քաջ ախոյանին եւ անյաղք փիլիսոփային Թումա րաբունապետի՝ Արեւելյան հռետորի, սուր ինչ եւ զսյուր տրամադատեալ պատասխանի Եկեղեցոյն լատինացոց: Զոր վերագրեալ Եղեւ յԱղամա մինչ ի ծնունդն մարդացելոյն Աստուծոյ ՌճՂԸ (5198)ամի եւ ի մարդեղութենէն Քրիստոսի մինչ ի հայ

թղվականն ՇԾԳ (553) ամի, [ի] ծնընդեմէն Քրիստոսի մինչ առ մեզ ՈՆԼԸ (1438) ամի եւ ի Լուսաւորչէն մերոյ մինչ առ մեզ ՈՒԼԸ (1138) ամի.

Եւ ի Նիկիական ժողովոյն մինչ առ մեզ ՈՒԺԲ (1112) ամի, ի Կոստանդինուպալսի սուրբն ժողովոյն մինչ առ մեզ ՈՒՄԲ (1042) ամի. յԵփեսոսի ժողովոյն մինչ առ մեզ ԶՂՂ (994) ամի. ի Քաղկեդոնի ժողովոյն մինչ առ մեզ ԶԾԹ (959) ամի: ի թվականութեան յարաբարդեալ արմէնագրի համարաւղական արհեստի ՊՂԵ (1436) թվին, յամսեանն մայիս վեշտասան աւուր չորեքշաբթի եւ նվիրեցաք ի ձեռն Աբդլմսեհի սարկաւագի, որ է նվիրակ տեառն Եսայեա արքեպիսկոպոսի, որ եղեւ առ մեզ արգելական ամիսս ժ (10) վասն պղտորութեան ժամանակիս, որ շատ աշխատանք կրեաց որոյ տացէ տէր Աստուած մասն բարի:

[Որանից հետո Յովաննես Կաֆացին դնում է նաեւ իր հիշատակարանը, որ ձեռագրի հնամաշության պատճառով տեղ-տեղ անընթենելի է...]:

«Եւ ես Յոհաննես Կաֆացի, բացասութեամբ աբեղայի եւ սպասաւոր ուղիղ բանի առ ոտս թումա վարդապետի, ձեռա[նբ] Գրիգորի մեր մալազի: Ով կարդացողք ձեր աղաւթիւք Քրիստոս Աստուած, կատա[րշի]անի յիշման. արէք զմեզ արժանի, Քրիստոս առնէ զձեզ արժանի արքայութեանն իւր ցանկալի ամէն~: